

Տ Ր Ա Պ Ի Զ Ո Ւ Ւ

ԶԵՓԱՆԱՁ, ԿՌՕՄԻԼԱ ՀԱՅ ԳԻՒՂՈՐԵՒՑ

ՍՈՎՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ ՈՒ ԲԱԱԲԱԴԻՐ.

Էգուց 1) Կալանտար 2) է. էս օր էմեն մաշդիկ 5) վիր 4) վէր 5) նես 6) նես 7), կեշոն 8), կուգօն. էմեն մաշդ իսդուս ինդուս 9) թռչիկու, էմեն աստինկու օր, քըյտինքի մէջ կոյսըվինկու:

Էմեն մաշդ ժամփիկու աստի, օր օնցած տարւոնէ ինչիկ մը պակաս թռզունուչ, եիս էլ պարապ կօղնիլ չիմ, նետվիմ՝ կու նես նեն, ինձիկի ինչ բօն օր աստածին՝ (խօսած, պատուիրած) զէն էնիմիտի, օր էշոօմ միր անւոյնուն հիտ Կալանտար էնիմ:

Կալանտարը պէտքը բօն է. ի՞նցո սիյտս ֆրափոայ կու թէ յի՞բ հասնիմիտի իրիկուն. ի՞նցո պէտ կընիմ (կսպասեմ) թէ մէկ մը իրիկուն հասնէի:

Գիտիս, ի նչ բօնի համար կուզիմ Կալանտարը. — իրիկուն չերէզ շատ ուտինք պիտի. Կալանտարի ծառ զայդարինք պիտի, խնձիւրի 10) մէջ փարայ գնինք պիտի. միր պէտքը 11) եիզը կումէն 12) տուն բերինք աշինք 13) պիտի՝ սաղ 14) թէ սօլ 15) օտքը նիս գընէ պիտի. կոտոշընուն ծերը լուցած 16) մեղրէ մում կպցնինք պիտի. էրկու կոտոշնուն վրէն էլ սիմիթ 17) օնցընինք պիտի:

Էգւոն Կալանտար է ասած ունիմ, հիմիճաք 18) միր բօնն է Կալանտար էնուշի հօմար էմեն ինչիկ հաղը 19) ընել. միր բօն շատ չեթին (գժուա-

1) Վաղը առաւօտ, նաև էր-ան կամ էր-ան կըսուի:

2) Կաղանդ, նոր տարի, Յունվար ամիս:

3) շ տառը շատ անգամ շ տառի, երբէմն, ի փոխուած պիտի գտնենք. անփոփոխ է երբ բառի վերջն է: 4) Վեր, բարձր: 5) Վայր: 6) Գէպի մեզ: 7) Գէպ ի այն կողմ: 8) տառը շատ անգամ շ կամ ։ փոխուած. նաև շատ անգամ բազմավանկ բառերու վերջի վանկի տառ միավանկներու ։ ը և երբ երկավանկներու երկու ձայնաւորն տառը լինի, առաջի տառը երբեմն անփոփոխ է: 9) Այս այն կողմ: 10) Երբեմն տառը է-ի կը փոխուի որպէս խնձոր և ձոր: 11) Լաւ: 12) Անդէից ախոռ: 15) Հայիլ, տեսնել: 14) Աջ: 15) Զալս 16) վառած: 17) Մատի հաստութեամբ հացէ օղակ մի է օր եղան եղջիւրներու վերան կանցնեն: 18) Այժմ: 19) Պատրաստ:

թին) էր՝ էնուր հօմօր օր միր տնւոյնին քիչւոր էին, ու մեղիկի բօն շատ կէր +):

Միր 2) տօնը շատ մաշդ չը կէր. եիս ունէի աղբեր մը ու մէյս, հէյս իմ չիւյս տարեկօն էղած վախտո 5) մեռած էր. մէյս՝ հօյս մեռանուշէն +) երկու տարի յիտ դնաց Աերանայ 5) կարգուեցաւ. մեղիկի և կոր հօղբէյս պեհից. աշեց ինչաք մեծլցօնք:

Շատ պիճիլիկ 6) էի. միտքս կուգայ օր հօղբէյս կարգուեցաւ. հօղօրկինս Առւլա 7) գեղէն հայս 8) բերած ունէին, յիր ձիէն վեր առին՝ քողքը զլիսուն նստաւ, ինձիկի գոգը նստեցուցին. հօղօրկինս զիս օնթեց 9) ու պագնից:

Հօղբէյս՝ մեղիկի շատ սիրէր կու + 0), կասէր թէ իմ աղբօր տեղնին. ամմա՞ հօղօրկինս էմեն տարպա + 1) մեղիկի քէօթկեր + 2) կու, էմեն տարպա միր բօնը լացուշ էր:

Հօղօրկինս էգվընե + 5) ընկած է քեօշէ պուճախ + 4). էմօն + 5) տատիկու, էմօն տատիկու + 6) օր դուն ասիս հերիք է. ծիփինէ + 7) ու մէր հալոխի + 8) ցախէ + 9) կապած ցախաւիլը ուր ձեռ առած՝ կաւիլէ ցիսինք 20) միինք. ժածել + 21) քիրիշ 22), խարթումա 25), ինչ դադար մուխի, մուր կէր, էմնն էլ աւլից, թափից ներքիդին. մառօնի ու օտաներու տառապանին + 24) էլ աւլից. պաճա 25): տոլապ 26), դարակ թեմիզցուց, գե-

¹⁾ ո՞ երը ցմիշտ է ի փոխուած կը գտնենք: 2) Միավանկ բառերու է ձայնաւորը շատ անգամ է փոխուած:

5) Ժամանակ: 1) Անորիչ դերբայներու է է է է է մի միջի մասնիկը ի փոխուած, որպէս ո՞ւ ո՞ւ ո՞ւ ո՞ւ ո՞ւ փոխուած է ո՞ւ ո՞ւ, ո՞ւ ո՞ւ ո՞ւ ո՞ւ ո՞ւ ո՞ւ 3) Զեքանող 40 տնւոր մի հայ գիւղ է 1/։ Ժամ արևելեան հարաւ քաղաքին. Աերանայ ևս 60 տնւոր հայ գիւղ է 3 ժամ արևելեան հարաւ Տրապիզոնի: 6) Փոքր, 7) Կուխայ, յոյն, թուրք և հայ բնակիչներէ կազմուած է. մի մասն է Շանայ և Սամարուքա գիւղօրէից, որք միասին 125 տուն միայն հայ բնակիչ ունին ու կը գտնուին քաղաքէն 4 ժամ յարևելս: 8) Հարաւ: 9) Գրկից: 10) Էլ մասնիկը բաղաձայն բառերու վերջը գրուած և ի՞ ի փոխուած: 11) Անդամ: 12) Գաներ: 13) Ընդ արշալցյանին. 14) Անկիւնէ անկիւն: 15) Այնպէս, չափաղանց: 16) Աշխատիլ: 17) Մէկ կամ 1/։ մեթր բարձր ասղածն տերեւներով թուփ մէ: 18) Թուփ մէ քիչ նման խաղողի. մանր, սեւ և նոսր ողկոյզներ ունի: կը նշանակէ ո՞ւ ո՞ւ ո՞ւ: 19) Ծառի ձիւղերու ծայրերը գտնուած բարակ մասն: 20) Տան առիքը, երդիքի ներսի մասը, ուր շարունակ ծուխ զառնելով սեւ ձանձախառիթ բռնած է: 21) Երկայն, բարակ ցողերէ հիւսուած ու ցիսինքը գրուած է, որոյ վիրայ կը զետեղուին գտում, սոխ ևլն. որք ձանձախառիթով շրջապատուելով փութինէ զերծ կը մնան: 22) Մեծ գերան մի է, որ ամբողջ տանը տանիքը նորա յինուած է: 23) Առանց սղոցի բաժանուած փոքրիկ տախտակներ հաստութեամբ քարտի, որ տանեաց վերայ կը գամեն 24) Միջնորմ, տախտակով բաժանուած 25) Երդիք: 26) Որմի մէջ բա-

տինն էլ աւիլից, զիպիլը էլից կալաթի մէջ, տուաւ աղբօյս ասաց — Զատիկ, տէ՛յ ահա, կաշիս ինդուս, շալկիս կու իգա կալաթը 1), կեշ-ատան ինա տեսնուած այտի օրքը, եղեգէն 2) կօնցնիս, մուրը միր սինօ-րէն 3) հեռու թափիս կուգաս:

Աղբէյս էղար գնաց օղատար 4) հեռունտ օր աչքս էլ տեսաւ ուչ 5). տարաւ տօնը էմնն ցաւիրը, գէշ բօնը՝ օր մէմէլ ջուրը օնցնի՛ տուն դառնայ ուչ. Հօղբէյս էլ էս էգէն ծէգը 6) բացվուշին պէս՝ ուր տեղի մէջէն վիր թռուաւ 7), հալաւնին հագաւ, բայչով ջուր էղարկ ու լովաց, էրիսը սըյիից ու չուօնը ուսը՝ թէյճուն 8) էլ անթը 9) էղար, գուլարնէլ 10) օնցուց սոլ ձեռքը, քարմօնն 11) էլ էղար սազ ձեռքը, բուշգը 12) մօնու շով գնաց մտաւ ցախուտը 13), օր փէտ թերէ, հօղօրկինս էլ փուռը կոլէ 14), թաժա հաց շինէ:

Հօղբէյս ցախուտն է, հօն տեղ կըտուէր կու չիւյցած փէտ, մօն էկաւ (որոնեց) հօն պցղի 15), ակախ 16), աժրի 17) բացգառի 18), մօնի, 19),

ցուած: 1) Երկար ցողերու երեսէն հանուած ծօներով հիւսուած սա-կառ: 2) Քրտինքի նման քիչ ջուր թորացող դետին: 5) Սահման տան կալուածի:

4) Զափազանց: 5) Ա-շ փոփանակ ոչի վերջն դրուած: 6) Արշալցու: 7) Յանկարծ վեր բարձրանալ: 8) կացինի նման, սակայն աւելի երկար ու բարակ է, քիմթը դէպի վայր գարձած է, փայտէ կօմթ ունի որպէս կա-ցինը, որով մեծ մեծ ծառերու ճիւղերն կը յատեն: 9) Անութ, —թէկի տակը, երկու բազուկներու մէջ դրգած խոտի, փայտի, ցախի ևլն. հա-մար կըսուի ան կամ Նէ: Խակ տղան գրկելուն անըն կասեն: 10) Բուր-գը գզելէն յետոյ մատի հաստութեամբ թոյլ թոյլ կոլորեն չուանի մը չափ, յետոյ օղակածէ իրարու վերայ կը հիւսեն, ու կանցնեն ձախ ձեռ-քը ու ծայրը հետղչետէ քանդելով կը մանեն: 11) Քարման 1/2 մեթրի չափ երկու փարբիկ տախտակներ, խաչածէ իրար վերայ դրուած մէջ տե-ղէն փարբիկ ցից մը անցած է, որոյ ծայրէն բռնելով կը մանեն: 12) Բուրգ, 13) Անտառը: 14) Վառել, կրակ տալ: 15) Բառափ ծառի չափ մեծ՝ սակայն հաստ, սեաւ, ճամթուած կեղեւ ունի, տերեներն բառտիի տերեներէն մեծ, քիչ ճեղքեր ունի, դիւրաբէկ է տերեներն, փայտը կար միր, ջրի մէջ գիմացկուն լինելուն կամուրջի յատակը կը դնեն թուրքերէն ըրպը աղամ: 16) Մեծ ծառ, ատամնաւոր տերեւ, սպիտակ կեղեւ ունի: 17) Ենտառաց ամենահսկայ ծառն է, տաճ. Կիւլին: 18) Միջակ ծառ, սեաւ կեղեւ ունի և հասու ու եղերքները վշշտ տերեւ ու-նի, որք ձմեռն ևս կանաչ կմեան, անասնոց իրրեւ գարման կը դործա-ծուին, երբ ձմեռն երկար լինի: 19) Թեղիի մի տեսակն է, տերեներն աւելի ուռիի տերեներու կնմանին, ողորուելով բարձրացած մեծ ծառ է:

կաթնտերեպի 1), 2կուլնի 2), խոզկաղնի 5), կաղնի, ծուաղնի 4), ըղի Լաշի 5) . . . ծառներու մէջ, շինից ուրին շալակ մը, չուօնով կապից, քօնի ճուղք էլ լաշի կտորց, էդիր շալակը օր փէտիրը ցաւցընին ուշ, նսրաւ չուօնը հագաւ թեկիյն, շալկից էլաւ կօղնեցաւ, ընկաւ ճռն փա. էլի մօնուշով էկաւ էլաւ ձիւյնիզիր կաղնուտէն ինչոք 6) Խաչինողը, առնկող օնցաւ ծուաղնուտի մէջէն. բալընիցներու տակէն. արեգինիվիր 7) տընկուեցաւ, էլաւ մտաւ տունը, հագած չուօնը ացգրեց, փէտիրը թափից. Դուն տեսնէիր թէ հօղրէյս ինցօ քըյտինքի մէջ կոյսուած էր. ամմա գուարը մօնուշով պարսպած էր, քարմօնին վրէն հիմի միծ կծիկ մը բուշտէ թեռ կէր. փէտիրը էլից վեր, քիչմը նստաւ հօնդչեցաւ:

Միտքս կուկայ քօնի ճօնփա էլ եիս գնացած ունիմ հօղրօյս հիտ, իս էլ պիճիլիք շալակ մը շինեցի, չուօնը օնթերուս վրեն. հօղրէյս թեկիյս բոնից, ինձիկի հօնից վիր, քելեցի. ձեռքս առած ունէի պետքը (լաւ) թիր (տերև) ունեցող լաշիի ճուղք մը. օր էնով գիշիյս կումի մուսուրքին, պատերուն ու տաւայնուն զայնինք պիտի 8):

Եսա դիր ուրիշ ճօնփով գնացած ունէինք. փէտիրը միր շալակը ինցօ դար ու խոր տեղեր քելեցինք. դարիվիր շատ իչոնք էլօնք. էմօն օր չուօնը ուսիյս կտորից. քըյտինքը ճակատէս կաթէր կու. տքուշով քելէի կու, միր այտի 9) օրքէն (0) առնկող (1) օնցանք. Յուսէի ակային կոռոպի (2)

1) Մեծ ծառ, սպիտակ կեղև, լայն կաթոս տերեւ ունի: 2) Մեծ ծառ, կախ ընկած ճիւղեր, ասղածեւ տերեւներ ունի, վրային առատութեամբ կը հոսի խիստ մածուցիկ խեժ. տաճ. չամ: 5) Փալուտ: 4) Մեծ ծառ, ծառի ու տերեւի գոյնը լեմոնի կը նմանի. կեռասի ձեւ պտուղ ունի, սակայն պոչը շատ կարճ, խիտ առ խիտ ողկոյզի վերայ զետեղուած են. եեռասի նման կորիզ ունի, նաև թանձը ու համեղ պտուղ է. ձմեռուան համար ևս չորացնելով կը պաշենատաճ. Գարա եմիշ: 5) Թուփ մէ, երկար ու լայն տերեւներ ունի, ձմեռն չթափիր, տերեւներն օրօրցի մէջ (փոքրիկ երեխաններու տակ կը դնեն, նաև նորանով Շւոտահանի գործողութիւն կը կատարեն: 6) Մինչեւ: 7) Արկառ վայր հակեալ ի հարաւ. հողմ չառած տեղ:

8) Հայաստանի մէջ այս գործողութիւն կը կատարուի փետրուարի վերջի գիշերն որ և Շառուածն կասուի. գոմի մուսուրքներու և որմերու հարուածներ կը տրուի մորթով և կամ տան տիկնոջ վարտիքով. իւրաքանչիւր հարուածին Շառուածին ի գուրս, Վարդ ի ներս, կը գոռա
9) Արտ: 10) Առք, — բանի մը ներքեի ծայրը: 11) Առնկող՝ շատ անգամ հարթ ճանապարհն կասուի, նաև բլուրի մը կամ լերան կողէն անցած հարթ ճանապարհն, իրրե առած ևս կասուի, իւր կիրք առաջ տանող մարդուն: 12) Տաճ. սըրանտէր, 2—3 մէթը բարձր չորս կամ վեց քառակուսի սիւներու վերայ հաստատուած փայտեայ շինութիւն մէ. սիւներու ծայրը թեքեռ անուանեալ կոճղներ հաստատուած են, որոյ վերան

տակէն ելօնք է կօնք տունը. միր քըշտինքը մատով սըյփեցինք, շալակ-նիս ացկրեցինք, օճախի բոլուրը նստօնք, էմօն գագրեցօնք օր, միր հոգին միր բերօնը ելած էր, կոմյ (հազիւ հազ) թէ տուն հասօնք:

Էն վախտը եիս կըլլէի տաս տարեկօն, աղբէյս ութը կէս տարեկօն. էմօն միքս կուգայ, օր հօղօրկինս աղբօյս ծոնձրակին շամառ 1) մը է-զարկ, բայչը ու տեստին տուաւ ձեռքը, ասաց — գրողի փայ, յորին ոպարապ կօղնածիս, գնա չեշմէն ջուր բիր», աղբօյս շատ շեթին էկաւ, թնձկաց, ամա ինչ ընէր պիտի, չեշտէր՝ սիլլէն 2) էլ հիտը կուտէր, էլաւ լացուշով գնաց, իմ՝ էլ սիյտս ցաւեցաւ աղբօյս վրէն. արօլ էրի 3) դպրուշու՝ կաշէի աղբօյս հիտ, մղկըտայի կու 4) վրէն:

Ինչաք աղբէյս գարձաւ, եիս ու հօղբէյս վուռնիտ 5) մը բերինք՝ գոնկով քօնի հատ տիլիմ 6) շինեցինք, բուրակի մեջէն խօնձողոտ-նիյն 7) մէկ թարաւ քաշեցինք, պէտք կօլած քեօզը կուկուլեցինք 8) փշեցինք օր մոնիրը 9) գնաց, տիլիմնին շարեցի կրակի բոլիւրը, քիչ մը եիտքը կարմրեցօն կրակին դիմաց, գարձուցի մէկէլ դին. էն էլ էղաւ, առի յիտ, փշեցի՝ մոխիրը գնաց, տաք տաք լազտի հացի տիլիմի վրէն քսեցի եղոտ զէյթինի հատիկը. մէկ էն տեղ ըլլէիր տէ. աշէիր թէ ինցո պէտքը հօմիր կու, ինցո վիրա վիրա (շուտ շուտ) կուտէի:

Հօղբէյս էլ կերաւ, էլաւ սիլահլուղը 10) էղար վէր, կապից մէջքը, չունջուլով 11) չօնթէն 12) օնցուց ձիտը՝ 13) օր առլ օնթի տակէն կախուեցաւ. մէջըպաշար էգիր, շատինակով 14) էլ զաթին 15), գոնկիթափքը 16)

գերանները. սոցա վերան ցողերէ հիւսուած ծածելն, եզերքներէն բարձրացած է գառապան (տախտակորմ). Սորա մէջ կը լեցնեն լազուտ որ օգա-ռութեամբ միշտ չոր մնայ և կամ նիխութենէ պահպանելու համար. այլ ու տելիքներ.

1) Ապտակ; 2) Աւելի ուժգին ապտակ; 3) Թողուլ, արձակել; 4) Զա-փազանց գուրգուրալ; 5) Փռան մէջ էփած մեծ գունդ մի հաց. տաճ. սոմին; 6) Կը նշանակէ չերտ չերտ կարել, որպէս հացը, խնձորը, ձմերուկը; 7) Փայտի մէկ կողմ՝ վառուած, միւսը կը մնայ. տաճ. էօք-սէք; 8) Իրար վերայ շեղջել, որպէս ցորեան աւազ ելն. ամանի մը մէջ աղ՝ ալիւր ելն. Լեցնելով եղերբներէն վեր բարձրացնել. քաղած ցորենի կամ խոտի խուրցին ևս կասուի. շերամի բօժօժին, ձմեռ ժամանակ մար-դու գլուխ անցուցած բաշլընին և կուգուլա կասուի; 9) Կրակին վե-րայ պատած սպիտակ նիխթը. որ գեռ մոխիր չէ գարձած:

10) Կաշի է իրարու վերայ խաւ խաւ կարուած է, մէջըերնին կը կա-պեն. խաւերու մէջ զէնքերն կը զետեղեն: 11) Ռոպ, 12) Մակսախ, 13) Ալիզ, 14) Փայտէ փորուած մի փաքք աման է, վերան ունի խուփ փայտէ, որ իրար մէջ կը հաստատուին, որոյ մէջ կը դրուի ուտեստ պաշարի հետ ուտելու համար, պաշարն ճանապարհին ուտելիք հացն է: 15) Հացի հետ

էղարկ սիլահըլուղի մէջ՝ բիրն 1) էլ էղար ձեռքը, կուկուլէն էլ օնցուց գլխուն, դարձաւ ինձիկի ասաց. — Սէրգիս, հայտէ աշխմ ձեզիկի, առէք կալաթը 2), գնացէք կաղնուտը, դազէլ ցախ, իմիուը 3) բերեք, ինչոր տօնը պահութիւն կայ, էրեք ինչոք էիս գօմ. ինչիկ արօլ չէնիք. էմն բօն եղած տեսնումիտիւ Եփս էլ կեշտօմ. քաղաք, իրիկոն Կալանտար Էնուշի հօմար պէտքը բօնիր բերիմիտի. զէյթինի ճռւղք, փորթոգալ, ձեզիկի էլ փիփիլ ու շալվար:

Փիփիլն օր լսեցի, օղատար խնդացի, օղատար ծիծաղեցայ օր՝ կոմոյ թէ լեյի: Տարին տասուերկու օմիս լազտի հաց ուտուշով մեռած էի. հիմի ցոյնի, հաց ուտիմիտի 4) ի՞նցո խնդօմ ուշ. էմն խընդօմ կու, օր՝ մէմէլ աւելի:

Հողբէյս ճօնփէն էգիր ուր առաջ գնաց քաղաք. աւելի էնուր հօմար օր խաչէն 5) զէյթինի ճռւղք բերէ. եփս էլ շալկեցի կալաթը, ցախաւիլն էլ դրի մէջը, եալլահ. (ով Խատուած) էրի գնացի կաղնուտը. կաղնի բուլքերու ներքիդին թափած զազէլը աւելեցի. քօնի տեղ կուկուլեցի. զազելի տակ գտնէի կու աշնօնէ թափած կաղին. ոյն էլ ծուլուվովէ), ույն էլ էմն հատիկ, էսմօն կաղինը եփս շատ սիրէի կու, էնուր հօմար օր՝ զազէլի ներքի դին գեջ մնացած էին, թաժա կաղինի լօմօն (նման) կաթու էին, ու շատ պէտքը հօմ ունիր: Գտած կաղիննիյս նետէի կու բերօնս, սուր ակռաներով մէկէն կոտուէի. կճեպը 7) մէկ դին նետէի, ու գանձին ծօմէի ու կուլ կուտայի: Գիտիս, ի՞նցո քէյֆս տեղը կուգէր, յորոր 8) զազելի կուկուլներէն մէկը լուցունէի 9) կու. կարմիր գեղին ալեւը (բոցը) կելլէր, սիւ մնախը գէղ գէղ էրկինք բայսլնար կու, ինչոք կոլիր 10) օնցնիր 11), ալէվի մէջէն իսդուս ինդուս նետվէի 12) կու, իսա դիր աղբէյս էկաւ. էն էլ ինձիկի լօմօն էրաւ. հիտրար խաղցօնք. եփս էլայ լցի իմ կալաթը, աղբէյս էլ էլից ուրը. տարինք դարտըկեցինք, մէմէլ դարձօնք, իսա դիր մաշմուրքի 13) թիր ա-

պատելիք պանիր. իւղ, ժաժիկ, մածուն, զէյթուն (ձիթապտուղ) ևլն: 14) Դանակի պատեան: 1) Ճանապարհի համար ձեռաց զաւազան: 2) Կաղնի ցողի երեսէն հանուած լայն ծոնով հիւսուած մեծ սակառը: 5) Մէկ ու կէս մեթը խոտ մէ, անասնոց տակը կը տարածեն. յետոյ հաւաքելով արտերու վերայ կը տարածեն արտերն պարարտացնելու համար: 4) Բայերն երբ տառով վերջանան. վերջը դրուած ոչոր մասնիկին ու տառը ջնջուելով էտէ կմիանայ բային: 5) Եկեղեցին. եկեղեցւոյ բակը կան ձիթենւոյ ծառներ, յորմէ պիտի առնուին ձիւղեր, Կալանտար պատրաստելու համար: 6) Կաղինի կեղեկի վերայ կանաչ պատեանը:

7) Կաղինի արտաքին պատեանին ծուլուվ, միջի կարծը պատեանին կճեպ, միջուկին վերայ պատած բարակ թաղանթին՝ շապիկ, և միջուկին գանձի կասեն.

8) Երբ որ: 9) Վառիլ, բոց տալ: 10) Վառիլ: 11) Մարիլ, հանգիլ: 12) Երկու ոսով ցատկելուն՝ նետվիլ. շուտ շուտ գնալուն՝ թուշիլ թլուշնց գնալուն՝ ֆռալ կասուի: 13) Ծագանակի ծառ:

շիլեցինք. ժողուեցինք կուկուլեցինք վիրարու. քիչ մը նէն գնացինք մտօնք ընկղուտը¹⁾, իսա տեղ էլ էմօն սըյփեցինք մէկ տեղ ընկղընիի դազէլը. Եհս շատ մուխայետ էի, օր մաշմուբքի թօլի²⁾ փուշը չիրի բորիկ օտքս, միր աչվին չիւյս բացած ունեինք, մօն կուգէինք, կաշէինք բորիկ օտքս, միր աչվին չիւյս բացած ունեինք, մօն կուգէինք, կաշէինք որ, ընկուզ մաշմուբք գտնօնք, Եհս չոյշած դալափան օր տեսնէի, մեկէն նետվէի կու հռն. կաշէի օր մէջը ինչիկ չկայ, պարագ է. էսմօն քօնի քօնի ճօնփա (անգամ) խափուած իմ. էմօն էլ աղբէյս. մօն էկուշէն քիր ճարը կտուած, օլըրեցինք գետի վրայ բուսած պիճիլիկ խոտը. ծալեցինք քոքի վրէն ու քար մէլ դրինք վրան օր ացկրուի ուշ, քարի տակ դրինք սատօնէն. միր լէն շալվարի փեշիրը ժողվեցինք միր ծունկերուն մէջ՝ պէտքը սրխմելով իսդուս մօն էկոնք էսմօն ասուշով. Սատօնայ, սատօնայ, պոչիդ տակ ինչիկ մը կայ, կէսը քեզիկի, կէսը ինձիկի. Մէլ աշիս օր իսա տեղ, ինա տեղ միր աչքին էրեցօն ընկուզ, մաշմուբք, կաղին. ինչ դատար օր դտօնք, կերօնք. Սատօնէն խափեցինք, կէսը տուինք ուշ. Էն մեզիկի տարին տասվերկու օմիս խափերկու, միք էլ իսա դիր զէն խափեցինք, խնդացինք վրէն:

Աղբէյս էլից ուր սեփեթը³⁾, Եհս էլ լցի իմ կալաթը. իրարու եարտում էրինք, (օգնեցինք) հիտրար էկոնք տուն, դայդրէկեցինք մարագին մէջ: Էսմօն քօնի ճօնփա հիտրար գնացինք դարձօնք, մէկ ճամփու էլ էմօն միտք կուգայ օր, վրայեկ էկաւ⁴⁾, թաթվից. էմօն թաթվից⁵⁾, միր վրէն պիթուն ջուր էղաւ, Թաթաւէն էկտ՝ միծ միծ ձունի րադուլ ներ⁶⁾ ինչօն էրկինքէն, գետինը թիզմը ձերմկեցաւ. ինչաք տուն եկոնք ինչ հալ քաշեցինք, միր բորլիկ օտվընին օ դատար պաղեցօն, օր ճօնփէն հեմ կեշտէի, հեմ օտվիս ժաժվէի կու, հեմ բօլօքուշի⁷⁾ Լոմօն կուլայի:

1) Ուր մասնիկ մէ, մի տեսակ պտղատու ծառներու բազմութիւնը ցոյց կտայ, որպէս էտնուու, ունուու, ընիշու, ծառնուու բունքունը ևլն: Նաև քիչ անգամ՝ անպտուղ միատեսակ ծառներու վայրը ցոյց կը տայ, որպէս ուշուու, լուսուու, ըստուու:

2) Թօլ ժաշուրէի արտաքին պատեանն է, ասղանման, խիտ կարծր փուշերով պատած է, երբ հառունայ՝ բացուելով կը թափի ժաշուրէ:

(Տրտպիղոնի ամբողջ հայ գիւղացւոց բերնին մէջ ժաշուրէ կըսուի այս պտուղին) չգիտեմ թէ շաբանուի բառը ուստի առնուած է,

3) Փոքր սակառին՝ հիւց, միջակին՝ մէկէն, մեծին՝ էտուն կասեն:

4) Աշուր լ երբ հասարակ է, իսկ երբ մեծ կաթիլներով կանձրեւ, նույն:

5) Թրջուիլ ջրի մէջ ընկած բանի մը նման:

6) Երբ հասարակ ձիւն կգայ, յուն յոյ, ինչ իսկ երբ ձիւնը մեծ հատերով կիջնայ՝ բուռու քայ, ինչ կասեն:

7) Եղ մը կամ առջար մը երբ ուրիշ եղան մը հետ պիտի կռուի, նախ իսիստ կոկորդային ձայն մը կը հանէ:

Տուն էկայ էսմօն լացուշով՝ հօղոմինս էզարկ ինչիկի, ասաց — յորք նկուլսու Խմ ցաւը մէկ էր էղաւ էրկոււմ ամմա ի՞նչ կայնօմ էնիլ նէյսի դիես օֆ քաշէի, ձեռվընուս օտվընուս փշէի կու, օր տաքնայ տօնը կրակ էկր, ամմա չէի տաքցնիլ օր՝ մնմոն ուշ:

Հօղօրկինս էլ ինչաք հիմի պարապ կօղնած չունիր. կըլլմպուրի (1) կոկառը հալիսայի (օղակ) մէջն հօնից կախ էրիդ, (կախեց) միծ ճուկը (2) էրկու ձեռնով վիր էղար կանթը օնցուց կոկառին, կախից բուրկի վրան. Խօնձողոտնին տակը շարից, կրակը կոլից ջուրը քիչ քիչ գոլցաւ, քիչ մէլ օր մնաց՝ պաշլայից էրիսէն շոգի էլլուշ ու կըլկըլուշ (եռալ). Էմօն կըլկըլէր կու, օր կըլկիլնին վիր վիր նետվէին ու ճուկէն դուս թափէին կու, եխս զայկի մէջը մայտասը (5), առի էնով կըլկըլացած ջուրը, նեն թափեցի օր՝ ջուրը ճուկի բէյնէն տաշմից (յորդիլ) ըլլի ուշ. օր չըլլի թէ կրակի մէջ թափուի, միր վրայ գլուխը մօծիր լցուի:

Ճուկը յիս էղար հօղօրկինս, օմօն չօմօն լովաց. նիւր ծնած կովուն օվոնք (1) էփից, էղառ յիտ, էլից կայսօնի (5) մէջ, պաղեցաւ օր թէ՝ տարաւ կովուն. Էկաւ վեր էղար հէս տաշտը (6), լազտի (7) ալուրը մաղից մէջը, կլկլացած ջուրը էլից վրէն, հէս գգլով շաղվից. թթու խմուրը էլից հէսին վրէն ու խառնից. իսաւ գիր հէս գգալը էթող ու ձեռնով շաղվից. էրիսը քիչ մը ալուր ցնից, վրէն ուր ձեռնով խաչի նշօն էրաւ և Խաչ խտուս Քիստոս, ասաց. ձեռվընին լովաց՝ գնաց ուրիշ բօնի. ին-

(1) Շղթայ մէ երդիքէն կախուած, տանը միջավայրը գտնուած բուրակի վրան. ներքի ծայրը ունի երկու կեռ (կոկառ) ուստի կը կախեն պղինձ. ճուկ ու ներքեն կը վառեն. կըլլմպուր կամ կալապուր, թերևս ցմիշտ ապուր շատ եփուելուն համար, որովհետեւ իրենց կերածն շարունակ լազուտ է՝ արմայ է:

(2) Փոքրին ի՞նչ կամ ի՞նչ. միջակին ո՞ւ ի՞նչ, մեծին չո՞ւ կասուի:
 (3) Բարչէն մի քիչ մեծ հողէ աման է. մէջը կաթը մակարթելով մածուն կը շինեն:

(4) Չոր կանաչեղենները ճուկի մէջ կը լեցնեն ու ալիւրէ խիւս ևս խառնելով կեփեն. Խակ չետը դգում, պաղեցնեն կովերուն կտան, որ կաթ տայ. (5) Փայտէ աման մէ վահանաձև և քիչ կամ շատ մեծ, մէջը աւելի գոգաւոր՝ միջավայրը ծակ է, յորում ցից մը անցած է. որոյ մէջ կաթ կը լեցնեն. Երբ երեսն սեր կը բռնէ՝ ցիցը հանելով կաթը կը հուեցնեն:

(6) Շատ մեծ ծառներն Զ մեթը երկար կը կտրեն, մէկ կշտէն մէջը կը փորեն, քառակուսի երկարաձև կը շինեն, մէջը 3—4 փութ ալիւր կը պարունակէ.

(7) Խոհասարակ լուսու կտսուի Տրապիզոնի ամբողջ գիւղօրէից մէջ, Փլաթանայ, Սիւրմենէ, Օֆ գաւառակներու մէջ, նաև Իրիզէի, Խօփայի կողմերն ցնորսի տարածուած Եգերացւոց մէջ, (որք Արացիներէն կըտար-բերին ցեղով ու բառբառով.)

շաւ կունդուռը 1), մոտաւ գումը, թին էղար ուր ձեռքը, ժողվից կուղիքը՝ գումէզի 2) մէջ, աւիլից, թիով հօշտից, մէկ տեղ կուկուլ էրաւ, էղարկ թին կուղու մէջ, էղար հօնից նետից կունդուռը, հին կուզու վրէն, էսմօն էմէնն էլ տարաւ, մարագէն դազէլ, դէզէն իմփուլ էրիր էլից տաւարին տակը, օր պարկին վրէն. վրանին կուզոտի ուչ: Մուսուրբէն հին ծեղիրը 5) դուս թափից, տաւարը ացգրից (արձակեց, վզերնին կապուած կապը քանլեց), տարաւ ջրից էրիր, թաժա ծեղ էդիր մուսուրբը, կովուն օվոնք, հոշտուն 4) էլ մալէզ 5) էրիր (տուաւ), ինքն էլ կթոցը էղար, կզեցաւ կովու յէտի օտվնուն այջի դին, գլոխը կոխից կովի փորի տակ, ձեռներով պաշլայից կովի ծիծը աճոթուշ՝ 6) աճոթեց, ջրով պէտքը լու վաց, պաշլայից կմուշի. ու օնուշ օնուշ խաղ ասուշի: Աթից՝ խալլսեցաւ, էկաւ էլաւ դուռը, աշից փոօնը թէ պէտքը կոլի՞կու, մէջը փետ նետից, խառնիչով խառնից, պէտքը լուցուց օր ալեւ շատնայ ու տաքնայ: Յօմոր փոօն միշի սիւ տեղիրը ձերմկին՝ տաքութինը ուր զարարը (չափը) դտած ունի:

Պահ մէլ կեցաւ, աշից օր հէսը հասած է, փուռը տաքցած է, թուաւ խսդուս ինդուս, էղար գելքերին 7) ուր ձեռք, փոօն քեօզը մէկ թարաւ քաշից, ինչաք փոօն մէջի մնացած խանձողոտնին (կիսուակէս վառած փայտ) վառին օնցնին: Հիմիճաք քեօզը քաշէ, փոօն թէյնի մէջ կուկուլէ ու սըյփիչով սըյփիէ կու, կեշտա նի էղած հէսը բերուշի:

Էրկու հոգիով տաշտի քեօշեցնուն 8) բոնեցինք, կօմոյ 9) թէ տարինք փոօն այջի դին դրինք.

1) Գոմի զռան մօտ խոնարհած գետին մէ, ուր կը հաւաքուի իրար վերայ ամբողջ մի տարուան կուղին, յորմէ տարուելով արտօրէից երիսն կը սիսուի՝ արտերն պարալտացնելու համար:

2) Ախօսի միջավայրը գտնուած առուն, ուր կը հաւաքուի անսամնոց մէզը: 5) Լազուտի ցողունն է 1—2 մեթր բարձր. պարարտ վայրերը բազկի հաստութեամբ՝ ցորեանի ձողունի նման յօդուածներէ կազմուած լայն երկար տերեներ ունի 6—8 հատ. ծայրը ծաղկեայ փուջ մի. իւրաքանչիւր տերեւի ու ցողունի միջավայրը զիտիզուած է լազուտի դլուխն: Ճայրն մի թիզ երկար մազանման ծոզ մի՝ օրոյ իւրաքտնչիւրը բուսած է հատիկներու վերան ու ծայրին մօտ հաւաքուելով դուրս ելած է:

3) Նոր ծնած հորթիկ, էղինչ՝ էրինջ արուին՝ աջառ կասեն:

5) Ելիւրէ խիւս: 6) Երկու ձեռքով բան մի իրարու քսել՝ ձեռքերն իրարու շփել տաքցնելու կամ լուալու համար. շոր մը լուալու միջոցին երկու ձեռքով շփել՝ աղտն հանելու համար:

7) Երկու թիզ լայնութեամբ եռանկիւնի տախտակ մէ. երկաթէ կամ փայտէ, մէջ տեղէն ունի ծակ: ցողի մը ծայրը հաստատուած է մէջը, որով փոան մէջի կրակը դուրս կը քաշին:

8) Անկիւն: 9) Հազիւ

Հողօբակինս հիմի ճաք միծ դատում ունի, թռչի կու իսդուս ինդուս. մէմէլ տեսար ինա դիի կոկառէն կախ էղած մաշմուրքի թիրի չոյցած շարքը 1) վէր էղար, թեռի մէջէն թիրը հօնից, էդիր ջուրի մէջ, դայձաւ իսա դիէն հէսի թիրն ինչեցուց. մէկ ծէրը էդիր տաշտի պրկունքին, մէկէլ ծէրը էդիր բերնքսիվէր դրած կալաթի օքին, թըլջուած թիրիրը մէկ մէկ հատ շարից թիրն վրէն. ձեռքը էղարկ ջուրին մէջ, աճութից. «Խաչ իստոս Քիստոս» ասաց. էղար էրկու Ճօնկով կունծալ 2) մը հէս. էդիր շարուած թիրերու վրէն. կուկուլեց, վրէն իսաչի նշօն էրաւ ու նետից փուռը. էսմօն քսօն էռսուն միծ միծ փուռնիդ շինից, էմենն էլ նետից փուռը. Քօնի հատ էլ ԽոյՃով լավաշ 3) ու փուռնիտ, քօնի հատ էլ պիճիլիկ փիփիլ շինից մեզիկի հօմար ու խալլսեցաւ, տաշտը ցողվից, ջուրը էլից խմօրի ծափին մէջ, կենէ (գարձեալ) էդիր ուր էղած պուճախը:

Փոսն բէյնի մէջ կուկուլած կրակը թափից օտնլուայի 4) մէջը, չափուի չափուիս էրիր էլից բուրկի մէջ. քօնի Ճօնիա տարաւ կուկուլից իրարու վրայ, օր էղաւ միծ կուկուլ մը:

Էս կրակին բոլորտիքը օխտը չեշիտ (տեսակ) եմեխ (կերակուր) էփուշի հօմար ծափ, պուտուկ ու Ճուկ շարից ջուրով լիքը. Ճուրիրը պաշլայեցին կըլկըլուշ. բարկ կրակին այջին էմօն կըլկըլէին կու, օր ջուրը օմօննուն մէջէն դուս նիտվիր կու կրակի վրէն ու թշթշոցի ձէն կելլէր.

Հողօբակինս թռաւ Ճօնկով ջուր էղար, էղարկ էրեսին, քըլյտինքը լուաց, էրիսը սըլյփուշով գնաց սարբինը 5). էկաւ մոտաւ մառօնը, ինչ էկը չկէր, էփուշի հօմար՝ օխտը 6) չեշիտ էփուշի բօն ժողվից, տօնձի խախ, խնձիւրի խոշաւ, ծուաղի չիւր, արմա 7), ցորին, լուպեայ, բօնջար, փոնչիւր, գլխով լազոււս ու գնդում էրիր:

1) Մաշմուրքի (շագանակի) տերևներն ձեռաց մի երկու մեծութեամբ կը լինին, ամրան ծառի վրայէն կը հաւաքեն, կոթերէն թելի վերայ կը շարեն, չորացնեն ու փուռնիտի տակ կը շարեն, երբեմն բօլարճային (տաք մոխիրը մէկ կողմ կը քաշեն, մէջը հայսը կը գնեն, վերան մոխիրով կը ծածկեն որ եփի) տակն ու վերան կը շարին, օր չմոխրոտի:

2) Հայսէ գունդ մի, կամ հողէ կոյտ:

3) Պալղապաղի (մեղրագդում) անուամբ քաղցր գդումը՝ շատ մանր կը ջարդեն, սոխըրածով կը խառնեն խմօրին ու փուռը կը ձգեն. երբէմն կամ գարունը՝ ամառը սորա փոխարէն կանաչեղէն կը խառնեն:

4) Ոտք լուալու համար փոքրիկ տաշտ է.

5) Մեծ քանակութեամբ կաղին, խնձոր, տանձ և խաղող պահելու տեղ որ մէծ և հաստ տախտակներէ շինուած է.

6) Եօթ տեսակ կերակուր այս օր կեփուի, կպատրաստուի մինչև Ռնընդեան ճրագալոյցն՝ առանց տաքացնելու պաղ պաղ պիտի ուտեն:

7) Լազուտը քանի օր կաթոտ վիճակի մէջ է գլուխն փուռը կը ձը-

Տօնձի, խնձիւրի, ու ծուաղի չիւրը մէկ ծափի 1) մէջ էլից, էղաւ մէկ չեշիտ. ցորինը ու փռնչիւրն էլ ուրիշ ծափի մէջ. բօնջարն էլ ճուկի մէջ էլից, քիչ մէլ խուս խառնից. արման էլ մէկ պտուկի մէջ, գնդումն էլ մօնրը ջայթից ուրիշ ծափի մը մէջ. ճերմակ ու սիւ լոպեանին էլ ուրիշ ծափի մէջ էլից օր պաշլայեցին լընլը լընլը կըլկըլուշ:

Հօղօրկինս մոռցաւ ուչ, քեստանէ զապաղին 2) վեր էղաւ, տիլիմ տիլիմ կտորից էդիր ճուկին մէջ, էփեցաւ. տեսնէիր մէ մը թէ համով ու պէտքը կուտուիր. մաշմուրք, եր էլմասին 3) էլ տաք տաք կրակին մէջ օնթեղից 4):

Էմօն էմեն ուր բօն կարգին էդիր, եմեխնուն օնլին աղին աշից, էղաւ օռոկը 5), ծուփին 6) մէջ օնցուց, ու մատմոնով 5) մօնուշի պաշլայից, օռոկի գյխու վրէն փատթուած կօնիփը, թեռ էրաւ, փաթթից մատմօնին, կենէ տօնը մէջ իսդուս ինդուս կեշտէր կուգէր, կաշէր, թէ էլ բօն մնացած է:

Միք էլ պարապ կօղնած չէինք, հօղօրկինս մէկ սահաթ մեղիկի ըռահաթ (հանգիստ) թողուց ուչ. էմօն դատեցըներկու օր. էրդատն (գործաւոր) էլ էմօն դատիլ չիր. բօն օր խալըսիր՝ տեղեմը բօն հօնէր կու գուս. էկէր քիչ մը թնծկայինք, էմօն սիլլէ մը զայներկու միր գլխուն, միր ծոնծրակին օր թեքեր մեքեր կեշտէինք ու միր աչվին կրակտէին կու.

գեն ուր կը չորնայ, կօստելի վերայէն հատիկները կը փշրեն, սորա փըռանչոր կասեն. իսկ զայս երր էրկանքով կաղան խոշոր, հատերը քանի կտորներու բաժանելով, արմա կըսեն, յորմէ ապուր կը շինեն ցմիշտ:

1) Ծափ՝ փոքր, փորը ուռած կաւէ աման, օր կերակուր եփելու կը գործածուի. Պտուկ, ծափի մեծ տեսակն է:

2) Սպիտակ կեղկով մէծ, կլոր ու շատ համեղ գգում մի է, ջլի մէջ կամ փուան մէջ եփելով միայն կուտեն:

3) Գետնախնձոր, գարթօփիլ, 4) Անթեղել, երր մոխիրը ձուի, մաշմուրքի, գետնախնձորի ևն. ի վերան տաք ապք մոխիր, կրակ քաշենք եփելու համար, օնթեղել կասուի:

5) Օռոկը կամ Ոռոկը ձեռաց չափ՝ շաքարի դլխու ձեռվ փայտ է, որոյ վերայ փաթթաթուած է ձեծուած ու սանտրուած կանեփի շիւերը, տափակ կողմը ծակ մի ունի օր անցած է մի կանգուն ցողի ծայրն. Այս ցողի ոռքն կտնայք իրենց մէջքը կը զառնեն ու երկու ձեռքով օռոկի վերայէն կանեփի թելերն կը քաշեն կը հարթեն, աշ ձեռքով մատմանը կոլորեն, կը մանեն ու կը փատթեն վերան.

6) Զորս կամ հինգ մեթր երկայն, մէթր լայն բրդէ նախշուն գործուած է, օր կանայք գոգնոցի վերայ կը կապեն:

7) Գրչի մը երկարութեամը փայտ է, մէջ տեղն քիչ հաստ, ծայրն բարակ, ներքեն կէս ընկոյզի մեծութեամը, և ձեռվ լիսեռ մի անցած է:

Կրիկւն մութը կոխից, ժողվեցոնք միր գոօն այջին էղած կալլ, կաշէինք քաղաքի ճօնփէն թէ հօղբէյս յիր գայ պիտի, մեզիկի Է՞նչ պիպիշ պիպիշ (1) բօնիր բերէ պիտի: Աղբէյս ասաց. — ահա էմիձէս (հօրեղբայրս) էկաւ. թռոնք գնացինք քօվը, մեզիկի պագնից, ասաց, «տղաք, ձեզիկի փիփիլ փորթոգալ բերած ունիմ»: Տուաւ մեզի, փորթոգալլ հոտ կէնէինք, փիփիլն էլ կուտէինք, ցոյնի հացը էմօն հօմով էր օր, գիտիս թէ մէջը շէքէր կէր. դուն են տեղ ըլլէիր աշէիր թէ ինցօ փաթթուէինք կու հօղբօյս ճիտը վիր վիր (2) թռչէինք — «էլ ինչիկ 5) բերած ունիս»: — Հայ, բերած ունիմ կալանտարի ծառ, ձեզի շալվար, Էս օր լսեցինք միր Խընդուշէն ինելլռոեցոնք (3), հիտրար շատ խօրաթեցինք: 5)

Հօղօրկինս գեռ հելէ գատիկու. օճիխի ծափիյն յիտ էղար. էն օր քօմուշի էր, էլից մաղի մէջ քօմից. էն օր ջրի էր՝ էլից կուշերու 6), կայսոններու քարդոններու 7) մէջ, մայտաներու փայչերու 8) մէջ, խուփերն էլ էդիր վոէն. գարձաւ սեղօն դնուշ, էդիր սեղօնը, թաժա փուռնիտ մէլ հաց մէջը էդիր, հօղբէյս փուռնիտը տիլիմ էրաւ. հօղօրկինս էլ օխտը չեշիդ եմեխ շարից սեղօնի վրէն, ու ասաց. — «ինչաք զատիկ տաք եմէխ ուտիք ուչ պիտի. իսա օխտը չեշիտ հազր էղած է ինչաք զատիկ պաղ պաղ ուտինք պիտի: Աղբօյս հիտրար կօղնեցոնք». «Հայր միր աստինք» ու նստօնք պաշայեցինք ուտուշի, ույս գդլով ույս Ճօնկով ույս էլ բուշտուճով 9) կերոնք, կշտացօնք էլօնք «Հայր միր» աստինք ու ժողվեցոնք բուրկի բոլորտիք, պաճախնիս 10) բացինք, վիր քաշեցինք շալվարնիս, տուշինք կրակին, էմօն էրեցաւ օր փարա փարա սիվցաւ, արուն լցուեցաւ:

Հօղբէյս ասաց — Կալանտարի վախտ է, քա (1) կնիկ, եիլ չերէզ մերէզ բիր: Հօղօրկինս գնաց մառօնը, էն տեղէն էլաւ կոռովը, սարպինի

) Լաւ լաւ, տղայական բառ: 2) վեր վեր: 5) Բան մը: 4) Խելքը դիսէն դնալ, խենդանալ:

5) Խօսքերը էրբ վճռական են իսուն, իսուն, ասուն, (կասեմ, կասէի, ասացի) բայն կը գործածուի: Խոկ երբ զբաղուելու համար է, իսուննուն, իսուննուն, իսուննուն, իսուննուն, իսուննուն . . . Դերբայն էնէրնենց (խօսիլ). իսուննուն, կը նշանակէ իսուննուն:

6) Փայտէ մեծ սկաւառակ:

7) Փարչէ մի քիչ մեծ՝ որոյ մէջ մածուն կը մակարդեն:

8) Զուր խմելու աման հողէ շինուած:

9) Բուշտուճ կամ բրդուճ մի պատառ հացն մէկ անգամէն բերանը լնելու համար, նաև երեք մատով սկաւառակի մէջէն առնուած կերակուրը:

10) Սբունք: 11) Մարդիկ իւրեանց կանաց +— կը կանչեն:

դուռը բացաւ, էրիր խոշաւ, հաւոփի, տօնձ, խնձիւր, մաշմուրք: Ընկուզ շոյցած թուզ 1) ու ծուաղի ու կոտ 2) մէլ կաղին, կաղինը էրիր հօղբայս առաջ, մէկելունք էլ շարից սեղնի վրէն, միր աչվին չիւյս րացած կաշինք: ամա մեղիկի իզին չկայ ուտուշի:

Խ Ա. 1. Ա. Ն Տ Ա Բ

Հողբէյս էրկու ճօնկով էղար կաղին, ցփնից 3) ցիսինքնիվիր. ասաց — Շէն կենայ կալանտար, բարով կալանտար լլլի . . . Երեք դիր էսմօն ասուշով կաղին ցփնից օր էմօն գնացին ցիսինքին, քիրիշին, խարթումային, մէրթէկին ու տառապային զայկին օր, տօնը մէջ շխկշխկոցի ձէնը օնկօձնիս խուլցուց: Մեկէլ կաղին էլ ելից սեղօնի վրէն ու մեղիկի առաց. — Տղաք, կերէք, ինչ զագար կուզիք կոտուեցէք, գանձիքը բօվրեցէք 4) ու պեհեցէք 5) օր էգուց էլ ուտիք. շատ պեհեցէք օր էգուց դրկիցնիյն 6) գօն պիտի միր տունը կալանտարի, էնունց էլ տօնք պիտի. աշեցէք, իդաթափած կաղիններէն մէկը ձիր ակոխն տակ մտնի ուչ պիտի. էս իրիկուն ինչ դատար կուզիք՝ կերէք, էգուց վով օր կաղին մը կոտորից՝ էն միր տօնը տարի բոլոր շատ զարար տայ պիտի, էնուր էմեն բօնը յիտ կեշտաւ, օտքը ուղուրսուզ 7) կըլլի « ինչիկ դադիլ չի կայնայ, ունեցածն էլ կոտուէ կոյսընցընէ պիտի: Միր տօն թեմէլ 8) քակե կու, Մէմէլ ձեղիկի ասիմ՝ օր էգուց կալանտար է, վով օր էգուընէ ծէգին վիր ելլէ, օնուշ օնուշ խօրաթէ 9), ծիծաղի, էրիսը լովայ, արևելք դառնայ էրիսը իաչ հօնէ, իրեք ծունար դնէ ու ինչաք իրիկուն բօնի հիտ լլլի, տարի բոլոր էնուր բօնը ըռաստ 10) կուգայ, էն իսկի աղքատ լլլիլ չի. մէմէլ-էգուց ում տունը էշտաք, սալ օտքընիդ նիս դուս դնիք պիտի»: Հողբէյս կասէր, միք էլ վիրայ 11) վիրայ կաղին կոտուէինք կուտէինք կու, պաղի էլ գանձին տաք տաք մոխրին մէջ թափէինք, խառնէինք նես նեն, բովքինք կուտէինք կու.. խնձիւր՝ տօնձ՝ կճվէինք 12) կուտէինք: Մաշմուրքի

1) Թուզի շատ տեսակներէ կան. Առաջական, ուղարկեած և այլ.

2) Կոտը՝ կէս փութ: 3) Ցանել, նետել: 4) Խարկել տաք մոխրի մէջ: 5) Պահեցէք,

6) Դրացի, հարկան: Դռկիցք կամ դրացիք առհասարակ իրարու տուն կերթեեկին: Սակայն իւրաքանչիւր տնեցիք երկիւղի մէջ են թէ մի դուցէ գալողների ոտքն ամփորձ լինի, որով դժբաղդութեան տեղի տայ. վասնորոյ իւրաքանչիւր տնեցիք առաւօտ շուտով նախ մի փորձուած մարդ կհրաւիրեն տունը:

7) Անբաղդ, անյաջող: 8) Հիմը: 9) Խօսիլ: 10) Յաջող,

11) Շուտու: 12) Դանակով կեղելը կը հանէինք:

կճեպն էլ լօմօնիկու կաշի, մէկ կուշտէն դօնկով զաղ¹⁾) քաշէինք ու գնէինք կու կրակի մէջ օր փաթլամիշ²⁾ ըլլի ուչ, էնուր բովրածը շատ օնուշ կուտփի. պազի էլ խնդուշի հօմար օն ձղքել կրակի մէջ նետէինք կու, մէմէլ տեսար պիրլանպիր, փաթ, էրաւ, էմօն ձէն էտուր, էմօն քեօղը, մոխիրը տաղթմիշ էրաւ, օր միր վրէն ու գլուխը պիթուն մոխիր, մոծիր ու կրակ էղաւ, հասկնցա օր էրածս շատ գէշ բօն էր. հօղբէյս ձեռքը վիր վերուց օր ինձիկի զայնէ. «նալլէթ սատօնային», ասաց ու զարկաւ ուչ, էկէր զայնէր՝ տարի բոլիւր զայնէր պիտի. էնուր հօմար զարկաւ ուչ:

Միք օղատար կերօնք օր ինչաք միր խրթլախը³⁾ էլաւ. օղատար գանձի բովրեցինք ու լցինք միր ձեպը օր ծոցվընիս ուռեցօն. Մեզիկի հիմի մակու մէկ բօն, կալանտարի ձառը զայդարուշ:

Հօղբէյս էղար էկաւ զէյթինի ձուղքը, օրքի թարաւէն օնցուց դեղին փորթոգալլը, ու տնկեց միծ փուռնիտի մը վրէն, էղիր սեղօնին մէջ ու մեզիկի ձէն էրիդ. գնացինք շարուեցօնք բոլիւրը. ձուղքի վրէն պիթլիկ ձուղքեր կէին, էմէնիս էլ փայ էրաւ (բաժանեց). եիս պաշլայեցի ինձի փայ ընկած ձուղքըս զայդարուշ. Հօղբէյս էլ կասէր — «վով օր իր ձուղքը պէտքը զայդարէ, էնուր արել զայդարվի պիտի ինչաք ուր մահը, միր ծառերն էլ էմօն զայդարվին պիտի. հայ աշիմ ինցո էնիք պիտի»:

Միք ձեռքէն ինչ կուգէր, զէն էրինք, էմենս էլ մեզիկի ընկած տալլ (ձիւղը) էմօն զայդարեցինք օր, թիրիրն էլ էրևցօն ուչ. գիտիս, ինցո շարէինք կու — կաղինը մէյմէկ մուխայեթով կոտուէինք կու, օր շատ քիչ ձեղքըվիրկու. էրկու մատով սըխմէինք կու, ձըվտած (ձեղքած) տեղը օր քիչ մը բացուեցաւ, թիրի ծէրը խօթէինք կու մէջը ու մատվընիս թողունք կու, օր պիրլամպիր ձըվտած տեղը իրար վրայ կուգայ օմուր մը թիրը բռնէ ու կախուիկու. Պազի պազի տեղ էլ ընկուզ կախեցինք. Հօղբէյս մէկ մէկ ժում (անգամ) ժաժվերկու՝ տեսնուշի հօմար թէ ու մը էրէթիյէ (անհաստատ) դոլայ (դիւրին) թափիկու:

Ինչաք ձուղքն օր զայդարեցինք, մէկ սահաթ էղաւ. մէկ թարաւէն դատէինք կու՝ մէկ թարաւէն էլ հօղբէյս խօրաթէր կու ու կասէր թէ. — էգւօն կալանտար է. գիշիյս պիթուն աշխար քունի մէջ է. էմէն ինչ քուն կըլլի. քար, հող, ջուր, ծառ, խոտ, ծովի, գետի, ձորի ու չեշմեներու ջուրերն իսկի ժաժվիլ չին. էգւընէ վով թեղ էլաւ, նոր զայդած աշխարհին բարե էրիտ, էն ուր մուրատը (Աստուծոյ տուբքը) կառնու, յն օր թէզ էշտայ չէշմէն՝ էն շնորք գտնու կու:

¹⁾ Գիծ, դանակով կեղեին մէկ երեսն կտրել, ²⁾Պայթիլ, ³⁾ Կոկորդը:

Հօղբէյս էսմօն շատ խօրաթա ինձիկի աստած ունի, ամա միտքս դալ չի 1). Հօղբէյս կուշ մը ինձիւր էլից սեղօնի վրէն, միր էմէնուս անունը մէյմէկ տալով էղար էգիր կուշի մէջ: Աստի հօղբօյս թէ: — Էմիճէ՛, էմիճէ՛, մէկ ինձիւր էլ իմ զուրպէ՛թ (պանդուխտ) էղող Պօղիւս էմիճէկս հօմար դիր: իմ խօսքը կոտոից ուշ, մէկ ինձիւր էլ էգիր: Էսմօն մէկելունք էլ աղաշեցին ուրինց ուզած մաշտոցը հօմար, էնունց հօմար էլ էգիր: ինձիւրնին խառնից, ճէպէն փարա մը հօնից ու էն փարայով մէյ մէկ ծակից ինձորնին ու մէկին մէջ խորը խօժից արօլ էրաւ: ու խառնից մէկելունք, տարաւ պէհից ու մեզիկի ասաց օր քուն ըլլինք:

Էմէնս էլ օնուշ օնուշ քուն էղօնք, պէտքը պէտքը ներազներ (երազ) տեսօնք: Աստուծոյ հրեշտակը էգւընէ ծէգը չի բացուած՝ զայդեցուց հօղբօյս օր էլաւ վիր, արևելք դարձաւ, էրիսը լովաց, խաչ հօնից: « Տէր ողորմեայ » ասաց. էկաւ նիյս մեզիկի ձէն էրիտ, եիս թռայ էլայ, աչվիս աճոթուշով (տրորել) պաշլայեցի օնուշ օնուշ խօրաթուշ ու խընդուշ, տարին տասվերկու օմիս իմ օրեր խնդուշով օնցընիմ: Էլայ էրեսս լովացի, դէպի արևելք դարձած « Տէր, եթէ զշրթունս բանաս . . . » աստի: Աղբէյս էլ աչվին աճոթուշով էլաւ կօղնեցաւ 2), կէս ծիծաղուշով քիչ մը թնձկուշով 3): — « Հա՞ , ե՞ս, ինձոյնին փայ էրածունիք, նի՞ւր (ուր) է իմ փայը» ասաց, պաշլայից լացուշի, էկաւ միր մօտ նստաւ: Հօղբէյս թազիր էրաւ. ասաց — « Յ փիս կատու, էս օր կալանտար է, օմցար ուշ: Ի՞նցո էկար օնլովայ նստար իսա տեղ, դուն շատ օնտէր մաշտ ըլլիս պիտի . . . : Հօղբէյս էլ թռաւ գնաց լովացվուշի, չափումախ (անմիջապէս) էկաւ նստաւ: Էմէնս էլ ժողուեցոնք ինձիւրի կուշը բերինք օրթան (մէջ տեջ): Հօղբէյս առաւ գոգը 4), խառնից, վրէն աշից ուշ, միր օնուն տալով մէյմէկ փայ էրաւ. եիս առի իմ ինձիւր, աշխարք ինձիկի տուած ունէին, ձեռքիս մէջ իստուս ինդուս գարձնէի կու, էղունգս կոխէի կու փարի ծակերու մէջ թէ փարէն էն տեղ է աճապա. օղատար աշեցի, սիյտս ֆռ ֆռար կու կասէի եիս ինձիկի — փա-

1) 1840 թուին Զեֆանող գիւղը ծնած և տասնեւեօթ տարի գիւղական կեանք անցուցած լինելով ցարդ յիշողութեանս մէջ հաստատուած գիւղական սովորութիւններու ու լեզուի մի մասն զոր կը ներկայացնեմ հետաքրքիր բանասիրաց:

2) Կանգնիլ նստած կամ կանգնած տեղէն ոտի վերայ բարձրանալ:

3) Դեռ չլացած մէկուն սիրտը կը լեցուի որ պիտի լայ՝ « լուրջն կամ ուրտուն կասուի, երբ երկիւղէն բարձր չէ կարող լալ շունչը վեր քաշելով տքալու նման ձայն կը հանէ՝ ննձիւլ միջակ աստիճանին՝ լու խիստ բարձր ձայնով լալուն՝ բուռն աւելի բարձրին՝ բուռնիւ:

4) Գիրկն, երկու ծունկերու մէջ:

բէն իմ խնձիւրին մէջն է, շատ խորը գնացած ունի, էղունգս հասնիլ չի: Ապա ի՞նցո էնիմ՝ զըմըշիմ (մեղքընալ) կու խածուշի, փարէն գըտնիլ չիմ՝ սիյտս թըփո թըփո թըփըտէր կու, էկէր ուրիշի մօտ էլաւ՝ եիս էրէզիլ ըլլիմիտի:

Ահա, մէկէլ տեսնուս հօղեկյս ճուաց — Պօղիւս աղբօյս փայի մէջէն էլաւ փարէն: Էս ձէն օր լսեցինք՝ էմէնս էլ պաղեցօնք, էմօն էղոնք գիտիս թէ միր վրայ պաղ (սառ) ջուր թափուեցաւ. Հա, քիչ մնաց օր խնձիւրը ձեռքէս ըղնիր (անկանիլ), էսմօն պէհ (միջոց մը) մը օնցուցի, ու միտք էրի օր փարէն Պօղիւս էմիճէյիս ըղնուշն էլ գէշ բօն չէր, եիս աղաչած՝ էնուր փայը գնիլ տուած ունէի: Հիմի պաշլայեցինք (սկսիլ), Պօղիւս 1) հօղբօյս վրէն խորաթուշ. ինք զուրպէթ էր, էնուր տեղ Ակոբ հօղբէյս փարէն էղար կարից ուր քեսէին տակը, որ տարի բոլոր փարէն շատ ըլլի, պօլ ըլլի:

Հօղբէյս էլաւ կօղնեցաւ, քօնի լաշիի ճուղք էղար, էրկու մեղրէ մում: «Եա Աստուած» էնելով սաղ օտքը շեմէն դուս էղիր, ինչաւ կունդուռը, «Խաչ խտիւս Քիստիւ» ասաց, սաղ օտքը գումի գոնէն նիս էղիր, գումի մէջ լաշի ճուղքով շափ շուփ խտուս ինդուս էղարկ, մուսուրբին, պատին, պարկած տեղը կուղած (թըքած), մնուրի գառնալով կուղած տաւարնուն օղատար էղարկ օր, մէք տօնը լսէինք կու ձէնը:

Էս էմենը էրաւ խալըսեցաւ, այքրեց գումի մէջ էղող պէտքը եիզը²⁾ (ձէյրօնը) երկու սիմիթ օնցուց կոտոշին, մեղրէ մումն էլ լուցուց ու տնկից կոտոշվընուն ծէրը, խառնից այջի դին. քշից, մուխայիթով դուս հօնից: Սիյտը թփուտուշով կաշէ օր առաջ սաղ օտքը դուս գնէ, ժաժվուչէն հասկընակու օր սոլ օտքը դուս գնէ պիտի, յիս քշէկու քիչ մը ու կենէ քշէկու առաջ՝ ինչաք օր սաղ օտքը դուս գնէ: Մեք ժողվածինք տօն մէջ, դուն առաջ՝ ինչաք օր եիզը տուն չկայ, մեզի իզին չկայ դուս էլլուշի. պէտ կընինք եիզօնը, ահա հօղբէյս լաշիի ճուղքը զայնուշով քշից էրիր, մումիրը կոտոշվընուն վրէն լուցած պըլպըլէին կու. միր էլ նիսէն կաշէինք միր սիյտն էլ թփուտէր կու, ինցո բօնիր միր մաքէն կօնցնիր: — Աման ձէյրօն, հոգուդ մեռնիմ, միր տունը օնցնիլ³⁾: մի. սաղ օտքդ նիս (ներս) դիր օր տարի պիթուն միր տունը պէրէքեթով⁴⁾

¹⁾ Առ և առ վերջաւորուած բառերը՝ շատ անդամ առ լ առ ի կը փոխուի:

²⁾ Աւրի: տարիներ փորձուած պիտի լինի, նաև տնեցոց ամենուն սիրելի, վերան և եղջիւներու վերայ թերութիւն մի պէտք է չլինի, աւելի լաւն է խատուլիկ (տեղ տեղ սպիտակ, տեղ տեղ սեաւ) եղը:

³⁾ Անցընել տանը կըակը մարել, տունը քանդել վերջացնել:

⁴⁾ Աստուծմէ շնորհուած հացով ուտելիքով:

լցուիւ ևս իմ միտք էրածս էր. ապա տօնը միծը օղատար բօն տուշուն-
միշ կընէր ինչ զատար զասաֆէթ քաշերկու խելլուածի լօմօն խելքը
միտքը տուած ունիր ձէյրօնի օտքին, էնուր մէկ քէլքը ատումը, ուր
տունը՝ եա քահէր՝ եա շինէր պիտի. գուն ըլլէիր էն տեղ իմ աստածէն
քօնի մը զաթ աւելի հաւատայիր պիտի:

— Հա, ձէյրօն, հա, մեռնիմ քեզիկի, կասէինք էմէնս էլ Ահա
ձէյրօն սաղ օտքը նիս էդիր, մեք ծափ զարկինք, ծիծաղեցօնք, հազար
ու մէկ պէտքը պէտքը խորաթուշ է օր կենինք, ձէյրօնի այշին օմօնի
մը մէջ ջայդած էր գնդում. ձէյրօն զէն լափլըփուշով կուտէ. միք էլ
բոլիւրը շարուած ինք, կասինք Աստուած էնէ ուչ օր ձէյրօն գլուխը
օմուր ժաժվէ, մոմիրը օնցու կաշէինք ճրագի ալէվին, ինցօ վառիկու.
հալած մումը իսդուս ինդուս ինցօ ախմիշ 1) կըլլիր:

Ահա եիզը կերաւ, հօղբէյս այջի պէս մուխայեթով տարաւ գումը,
կապից ու էկաւ. — Հիմիճաք իզին է, վոգ կուզէ գուս կեշտա, ասաց
մեզիկի:

— Մոռնաք ուչ սաղ օտքերնիդ նիս ու գուս գնուշի ինչաք իրիկւոն. Ծէ-
գը բացվուշի վրայ էր. հօղօրկինս տեստին էղար գնաց չէշմէն. ուր հիս
տարաւ լազտի էփած գլուխ, կոլվա 2), բովրած կաղին, էդիր չէշմի տոլ-
պին մէջ, կաղնդից, էղար ջուր էկաւ:

Հօղբէյս էլ էլաւ խաչը գնաց, միր շինած կալանտարի ծառն էլ տա-
րաւ, տէրային (տէրտէրին) օրթնել տուաւ, էրիր տուն՝ էզարկ ցխինքի
թեմէլ քիրիշի կուշտը. չգիտիմ թէ ինչի քօնի քօնի մաշգիկ ուրանց
կալանտարը արոլ (թողած) էրած էին ժօմը. Միր կալանտարը քօնի օ-
միս մնաց էն տեղ, նիւր կէր կպած միր մազիրը, Միտքս կուգայ օր կըն-
քերի (կնքահայր) լօմօն քիրվայ 5) էլ ունէի. 4—5 տարեկօն էղած
վախտու՝ քիրվաս իմ մազիյս մկրատով կըտոից, խաչի պէս էրաւ, մեղ-
րէ մումով օրթա տեղէն թեմէլ քիրիշին կպցուց. միր քիրիշին վրէն
շատ կայ քիրվա, էմէն էլ իրեն մազը ձօնչէ կու:

Հօղբէյս ժօմը, հօղօրկինս ջուրը գնացած վախտը միք էլ պարապ կօղ-
նած չէինք, եիս ինչա գումը, հոշգեցի, որյափեցի. կուզին դուս թափե-

1) Մէշ տաճ. մասնիկ մէ, երբեմն տաճկերէն երբեմն հայերէն բառե-
րու վերայ դրուած:

2) Խաշած ցորեն կամ լազուտի փոնչոր:

3) Քիրվան այն է, երբ երախայն 4—5 տարեկան լինի՝ այն ժամանակ
մազերն պիտի կտրուին, այն ևս քիրվան կտրելով խաչածե կանէ՝ մէջ տե-
ղէն մէծ գերանին կը կպցնէ. ուր պիտի մնայ միշտ. Քիրվան քան կըն-
քահայրն աւելի պատիւ ունի:

Ֆհ. ծեղ. շաշ 1) ու խուտուշ 2) բերի լցի տաւայնուն առաջ. գումի գուռ իսաշինեցի (գոցել փակել), դնացի տուն, աշեցի օր աղբէյս էլ պարագ չէր, կունծի 5) բերած դրած ունիր քեօզին (կրտկ) վրէն ու ցախ փետ էլ շարած ունիր վրէն. փըչեց ու լուցուց, ալէվը էլաւ, փետիրը, կոլեցօն, Քիչ տաքցայ ու թոայ գնացի թօնի, ինչաք իրիկւօն հիշ կենօմ ուշ պիտի 4), օր տարին տասկերկու ամիս էսմօն գատող լլլիմ.

Եգւընէ թեղ աղբէյս գնաց Յուսէփ ակային 5) տունը կալանտարի. արուլան 6) տուած ունիր էնուր ինձիւր, կաղին, թուզ, շատ բօնիր, էն տեղէն Կաֆատոր ակային տունը, ամա իսա տեղ թողին ուշ նիս մտնուշի. աստին աղբօյս—գնա Սէրդիսը դրէէ, էնուր օտքը սրնամիշ (փորձած) էրած ունինք, պէտքը օտք ունի, Էլայ գնացի, սաղ օտքս նիս դրի, առի բովրած կաղին, փեսալիլ 7). տօնձ, մաշմուրք: Էս տեղէն Էլայ գնացի իմ քիրվայի, Մնացական ակայի տունը, կնքէրիս տունը. նիւր կեշտէյի շատ բօն կառնէյի, մէկ տուն էլ գնացի՝ զուռը իմ վրայ, հիդ գրին 8), աստին թէ — միր տունը տահա օվէք 9) էկած չունի, գնա: Էմօն գէշ էղայ էս տեղ օր, էրիսս կափկարմիր էղաւ, օմչցայ, Հասկնցայ օր, էմենէն առաջ սնամիշ էղած մաշդ նիս մտնու պիտի:

Նիս էսօր նիւր կեշտէյի, ում տունը օր մտնէի. Էմենուն աշվին իմ օտքին տնկած կաշէին. միր տունն էլ էմօն էր, էրիսս չաշած օտքիս կաշէին. Էկէր եանդլմիշ (սիսալիլ) էլայ սոլ օտքս նիս դրի՝ իմ բօնը բուշդ էր. ինչաք իրիկուն ինձիկի լացընէին պիտի:

Միր տօն մաշդիկ էմէնն էլ նիս դուռ էլօն մտօն, կորոպ, մարսն, շեշմէ, ժօմ. դրկից, ինչ օր կէր. կաղընդեցին, հիմիճաք էմէն մաշդ էշտայ պիտի, մէկը կառնու չուռը ու կացինը, քարմօնն էլ ձեռքը՝ կեշտա ցախուտ, մէկն էլ զազէլի, մէկն էլ ջաղացքը, մէկն էլ կորալը 10). մէկնէլ

- 1) Հատիկները բաժանուած լուրիայի պաաեանը;
- 2) Լազուտի գլիու վերայ պատած 5—6 իսաւ կանաչ տերևներն,
- 3) Կանեփի բոյսի վերայէն երր շէւղերը հանենք, մնացած մասն է,
- 4) Ա-ւը երր բայեն առաջ անցնիր, կը լինէր չի կենօմիտի կամ չկենօմիտի,
- 5) Ակա՝ աղայի նման ածական է,
- 6) Մեծ քրոջը կամ պատուաւոր կնոջ Արլա կը կանչեն,
- 7) Խաղողի ջուրը ալիւրով կեփեն, չորցնեն շերտ շերտ:
- 8) Դուռը վերան զարկեն, 9) Ո՛ռք, մէկը,
- 10) Երկու մեծ գերաններ՝ միմեանց մօտ երկարացած. մէկ կողմն ջրացի անիւի նման կը դառնայ. գերաններու ծայրերն փոփոխակի վեր կը բարձրացընէ. յետոյ վայր կը նկանայ ուրիշ գերանի մը վերայ, որոյ վերայ է կանեփի շիւը, որ ծեծուելով բանբակի պէս կը փափկանայ:

ծօն 1) հօնէ ու կալաթ շինեկու. պիճիլիկ տղաքն էլ ծուլուվ 2) հօնին կու. լազուտ կակլինկու 5), լոպեայի չաչը ծեծինկու. ուրիշ մէլ կռոռպը էլած ծածելի վրան կորալով լազուտ ծեծեկու. ու կոստելլ 4) մէկ թարուտ քաշեկու. կընիկներէն մէկն էլ դնափած 5) լաթը այջի դին առած պիթէմիով 6) չափէ ու մկրատով ձեւէ կու. շապիկ, իշտոնի Աւրիշ մէլ գէղկեահը մտած գոյծեկու. տոտիկները ժաժվէ, ձեռքը մագոքը տօնի բերէ կու. պէճը (սանտրը) զայնէ. միտարը 7). Եիտ կուտայ, ասպը.... Գոյծեկու գոգնից. փեշտրմալ, շալ ու շատ բօնիր. Մէկ ուրիշ կնիկ էլ ուրիշ գեղկեահ մտած կօնեփեղէն գոյծէ կու լաթ 8), փեշգիր 9), թեզնիկ 10) Քօնի մաշդ էլ խուլէպը 11) գրած իրենց այշին՝ կօնիփ հօնին. կունձին մէկ թարաւ նետին կու. մէկն էլշալլը 12) գրած է տախտակի մը վրայ, վրայէն կախուած չունը բռնած՝ շալի վրան իլիթախ ջուր Առ կու. օտներով զայնէ կու օր լմուի. Մէկ ուրիշ կնիկ էլ գուռը նըստած՝ պէտքը խատուլիկ 15) ծուփք գոյծէ կու. ծէրն էլ չունչուլ շինեկու:

Միր տունը շատոր ըլլիր. միծ փետատով կունդուն այտը էրկու թիզիոր 14) փորեր պիտի, լիստրեր պիտի 15). կունդուռի կուղին կալաթով շալը կէր տօնիր փորածին վրայ 16) լլուր (լեցընել) պիտի, էկէր ձուն (ձիւն)

1) Երկար ձողեր, օրքի կողմէն կը քերթեն, ու ծնկին գնելով կը կեռեն երկու ձեռով. ձողի երեսէն շերտ մը կը բաժանուի. կհոելլը մինչեւ ծայրը շարունակուելով ծօն կը հանեն / . մեթը լայն:

2) Կաղինի վերայ պատած կանաչ պատեանին կասեն. լուրիայի կանաչ պատեանին՝ չոչ:

3) Խուտուշը լազուտի վերայէն ստրկել:

4) Լազուտի հատիկներն կոստելի վերայ հաստատուած են:

5) Քթանը ամառ ժամանակ առուի եղըն փոելով շարունակ կը ջրեն.

10—15 օրէն ձիւնի նման սպիտակ կը գառնայ:

6) Չափ մի է կէս արշինի չափ:

7) Երկու փայտերու վերայ թելով հիւսուած է. կտաւի թելերը հիւսուածքի մէջէն անցած է:

8) Կանեփի կտաւ: 9) Մէկ կամ 1/, մեթը եիկար քթանէ լաթ. որ դլուխներն կը փաթաթեն:

10) Քթանի հետ՝ մետաքս ևս կը գործեն նախշուն, շապիկի թելերու համար:

11) Կանեփի կարճ ու բարակ բցյսերն: 12) Բրգեայ գործուած:

13) Խատուտիկ, տաճ. ալաճա, 14) Երեք չորս տարին անգամ արտերը կը փորեն:

15) Լեխտրը երկու մատանի բահ է. կը զարնեն հողի մէջ ետեի կեռտեղը ստով կը կրիսեն գունծալլը կը դարձնեն. ձեւս այս գութանի տեղ կը գործածեն. կոնծալ—լեխտրի հանած կօշտն է:

16) Վնասնոց տակ զաղել շատ կը լեցնեն. կունդուռը կուղիի հետ ի-

չըլլիր. Եկեր ձուն ու վռայ (անձրև) էնէ տօնը շատ բօն կայ, մաշդ պարագ կողնիլ չի:

Դուք մի հասկընաք թէ սալտէ (միայն) կալանդարին է օր դատինք կու, ապա տարին տասվերկու օմիս միր բօնը էս. ամա, էսօր էլ աւելի, զայրէթ կենինք օր միր բօնը ըռաստ գայ 4):

Հին տարին օնցաւ, նիւր տարուն մէջ իք, եիս խնդօմ կու, էմօն գիտիմ թէ էս օր աշխար ինչ կայ՝ խնդա կու: Էլա միր տօնը քովի օղոնը վրէն, աշեցի իսդուս ինգուս, տեսայ տէյ հեռուն կերևոն միր գոկիցնուն տնիրը ճօնչիմ կու էնուր հօմար, օր տօն չիւյս գին ծուաղնուտ է ու բալընուտ, տունը մէջ տեղ շինուած, ծուաղնուտի օրքը այս նէ, նիւր ցօնին կու լազուտ, լոպեայ, դնդում. այտի գլուխը, ծուաղնուտի մէկ թարաւը կցուած է ածուքը 2), օր չիւյս թարաւը պատ քաշուած է, մէջը էս օր էլ գտնուի կու սիզ բօնջար, պռաս, օնլուխք ևն: Այտի էրկու եանը, պայիրի 3) վրայ է սըրա սըրա (կարդ կարդ) կաղնուտը. տօնը վիրը ցախուտն է, էսմօն էմեն տուն ունի ցախուտ, կաղնուտ, ածուք, այտ, ծուաղնուտ ևն: Հասկնցար օր միր տնիյն ինչ դատար հեռու ին իրարմէ, հասկնցար օր, միր տօն, հաւը, եիզը, կովը խառնուի ուչ պիտի գոկեցին մէկ բօնին հիտ: Էսղատար հիմի հերիք է, էկեր ուզիս ուրիշ ճամփու էլ խորաթիմիտի:

Ծար վերայ գիզված մնալով կը փոտի, յետոյ մէկ մէկ կողով շալակելով կը տանին արտերի վերայ:

1) Տրապիզոնի գիւղացւոց գործը խիստ գժուարին է. մեծաւ մասամբ դար ու փոս և խիտ անտառային լինելով՝ սայլ, ձի չքանիր. տան համար ամեն պիտոյք փայտ, խոտ և ամեն ինչ շալակով պիտի բերեն:

2) Ամեն տուն կանաչեղենի պարտէզն ունի, որոյ շուրջը ձողեր ալնկուած, բարակ ցողերով հիւսուած ցանկ շինուած է:

3) Զառիվայր տեղ, արդէն ընդհանրապէս այդ գիւղերն խիստ զառիվայր տեղեր են. մեծ մասամբ եղ չգործածեն երկիրը վարելու, ձեռնով կը փորեն ու կը վարեն: